

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 10

1 Մեյրոնեքեր 1899



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատը Ազի ճառագետի Թիւ. 20

1899

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— 3 —

- 1 Պ. Ֆերտինան Պոլսնդիէր եւ հաստալու պետքը.
- 2 Բովանդակութիւն Չեռագիր Մատենին որոյ անուն է «Կարմիր գիրք» :
- 3 Բնութիւն . (Natura) .
- 4 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻԲԱՅԻ. ՅՈՎԱՆՆԵՍ Վ. ԱՐԻԿԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Տասներորդ Տարի

ԹԻ 10

4 Սեպտեմբեր 1899

Պ. ՖԵՐՏԻՆԱՆ ՊՌԻԻՆԴԻԷՐ

Ե Ի

«ՀԱՌԱՏԱՂՈՒ ՊԵՏԲԷ» (1)

Ֆրանսացի նշանաւոր ակադեմիկոսն, Պ. Ֆերտինան Պրիւնդիէն սքանչելի բանաստեղծեան մը մէջ պարզած է սա զազափար՝ թէ Հաւատքն անջնջելի մի պէտքն է մարդկային հոգւոյն, եւ թէ՛ հակառակ յոգնաջան եւ դարաւոր ճգանց՝ ա-մեն միտքեր—եւ նոյն իսկ ամենէն ազատախոհներն—հաւա-տացած են եւ կը շարունակեն հաւատար Եթէ չեն հաւատար ճշմարտութեան, կը հաւատան ստոյն, եթէ չեն հաւատար խորհրդոց (mystères), կը հաւատան անկարելիութեանց կամ անհնգեղութեանց (absurdités)։ Այսպէս հաւատալու տարօրի-նակ եւ բուռն արամադրութիւն մը կայ ամենէն աւելի անոնց քով, որք հոշակած են զինքեանս իրրեւ ամենէն անհաշտ թշնամիներն Հաւատոյ Հոգեբանական յոյժ հետաքրքրաշարժ

(1) Revue des Deux Mondes, «le Besoin de Croire», 1er Décembre 1898, 702-720.

երեւոյթ մ'է այս, զոր այնքան ուղղամտութեամբ եւ այնքան անկողմնակալ գիտութեամբ ուսումնասիրած է Ռւբինով Գեորգիի մեծանուն Տնօրէնն: Ունկն դնենք այդ հզօր ձայնին:

«Պարոններ,— Նիւթն զորմէ պիտի խօսիմ ձեզ այս երեւոյ լինելով այնքան փափուկ որքան բազմախառն, թոյլ պիտի տաք ինձ նսխ քան զամենայն լաւ որոշել անոր սահմանը եւ ճշդել զայն: Արդարեւ չպիտի խօսիմ ձեզ ոչ հաւատալու պարտուց եւ ոչ օգուտներուն նկատմամբ, այլ միայն հաւատալու պէտքին վրայ: Հաւատալու օգտակարութիւնն յայտնի է, լինելով ինչ որ եմք, եւ օրինակ մը միայն յառաջ բերելու համար, կը հարցնէ՞ք թէ ինչ պիտի լինէր մարդկութեան վիճակն, եթէ Տէգարդի սկզբան համաձայն, մենէ իւրաքանչիւրն ուղէր «Իբրեւ ճշմարիտ ընդունիլ այն բանն միայն որոյ յայտնապէս ճշմարիտ լինելն ծանօթ ըլլար նմա»: Հաւատալու պարտաւորութիւնն անհրաժեշտ է. եւ մենէ ամեն ոք, — ճամբաս չարունակելով առիթ պիտի ունենամ ցուցնել ձեզ զայս,— ի վնաս իւր միայն փախուստ կուտայ անտի Սակայն, ո՞րքան եւ ստիպիչ կամ հրամայական լինի այն, կրնանք խոյս տալ անտի, ինչպէս կ'ընենք դժբախտաբար ուրիշ այնքան պարտականութեանց մասին. եւ ունինք նաեւ միշտ իրաւունք կամ կարողութիւն առ ի լաւագոյնս ասել՝ զանց ընելու ինչ որ ամենէն աւելի օգտակար պիտի լինէր մեզ: Բայց ինչ որ պիտի ուղէի ցոյց տալ ձեզ, եւ, այնպիսի ժամանակի մը մէջ յորում կ'ապրինք, ինչ որ չահեկան կ'երեւի ինձ հաստատել, այն է թէ հաւատալու պարտաւորութիւն իսկ կամ օգտակարութիւն կը հիմնուին մեր բնախօսութեան էական մի պէտքին գոյութեան վրայ.— թէ հաւատալու այս պէտքն որ կը բովանդակի մարդոյն սահմանին մէջ իսկ, կը բովանդակի նաեւ իւր բոլոր ընթացից մէջ եւ մինչեւ իւր մտաւորական գործողութեանց մէջ.— եւ թէ վերջապէս հաւատալու այս պէտքին գիտակցութիւնը կամ խոստովանութիւնն է մեր այն ամենէն դրական հաստատութեանց, ամենէն օտոյզ ճշմարտութեանց, եւ մին ամենէն բեղմնաւոր յոյսերուն, զոր վերջանալու մօտեցող դարս կարենայ աւանդել այն դարուն որ պիտի սկսի բնդհուպ: Հասարակ է յուսացելոց իրաց հաստատութիւն. հաւատքն է հիմն յուսոյ. եւ զայն չպիտի կրնան ջնջել մարդոյն մէջ, որովհետեւ չպիտի կրնան ջնջել ի նմա հաւատալու պէտքը:

Ա.

Փորձեր եղան այդ մասին, գիտէք. եւ որովհետեւ ի զ՞՛ւր փորձեցին, այս միայն կրնար ապացոյց մը կամ գոնէ հզօր կարծիք մը լինել՝ թէ չպիտի յաջողին: Փորձեցին գրել «հաւատոյ բնական պատմութիւնը», եւ քաջ կը հասկնաք թէ ինչ կը նշանակէ այս»

Ըսելէ վերջ թէ «ամբողջ դպրոց մը մարդաբանութեան» ջանաց հաստատել թէ եղած են ժողովուրդներ կամ ցեղեր զուրկ ամեն հաւատալիքէ, մեծահամբաւ հրապարակախօսն կը յաւելու. «Ստոյդ է այսպէս սահմանել, այս կարծեցեալ գիտական եղանակաւ հաւատալու պէտքն չպիտի լինէր ի ներքս ի մարդն, եւ յարակից իւր կազմութեան, այլ արտաքին, ըստացեալ, եւ իբր ի վերայ եղեալ: Մարդն ոչ միշտ հաւատացած լինելով, սահմանուած չպիտի լինէր ուրիմն հաւատալու միշտ. եւ չպիտի կրնային ըսել, ու այլեւս չպիտի ըսէին թէ հաւատալու պէտքը «չինձու» է, քանի որ վերջապէս, այս ենթադրութեամբ, ժամանակին եւ պարագայից գործն պիտի լինէր այն, բայց պիտի կրնային պնդել թէ «բնական» չէ այն, այսինքն անջնջելի կամ անարմատախլիլի, եւ աստի սա եզրակացութեան թէ հաւատքէն յետոյ կարգն անհաւատարմութեան պիտի գար մի օր: Միւսնոյն մտօք է որ այլանդակ կարծիքը (paradoxe), եւ կը համարձակիմ ըսել բանականութիւնն առաջ տարին «անաստուած կրօններ»ու վրայ խօսելու աստիճան, ինչ որ գրեթէ այնքան հակասական է որքան խօսիլ «բնական կրօնք»ի վրայ: Իրապէս, բնական կրօնք մը կրօնք չէ, այլ փիլիսոփայութիւն մը, եւ անաստուած կրօնք չկայ:

Պ. Պոլենդիէն կարճ եւ հատու վճիռներ ունի ցրելու համար խոշոր պատրանքներ եւ յաճախ հերքելու համար մեծահատոր դիրքեր. «Իրօք, կրօնական պէտքերն երբեք գոհացում չգտան բայց միայն դրական կրօնից մէջ. En fait, les besoins religieux n'ont jamais trouvé de satisfaction que dans les religions positives.» Պ. Ժիւլ Սիմոն, բնական կրօնի այս մեծ քահանայապետն սուտ սուտի վրայ պիտի բարդէր անշուշտ՝ բողոքելու համար այդպիսի արդար մտածութեանց դէմ.

բարեբախտաբար Պ. Պոլենդիէս ոչ անմիաներու կատաղութենէն կը վախնայ եւ ոչ մեծազորոյ բացազանչութիւններէ . . .

«Հաւատալու պէտքին իրականութեան ապացոյցը չպիտի ինդրեմ անոնցմէ որ կաշուեցան անուամբ մը զոր շատ յարմար կը գտնեմ, «քրիստոնէութեան անկեալները, les décadents du christianisme». կը ճանչնաք այդ բանաստեղծներ եւ այդ վիպասանները, թատերական այդ հեղինակներն նաեւ, որք կարծես ուրիշ բան չեն վնասուեր կրօնի մէջ բայց միայն «նոր սարսուռ» մը, այսինքն, լաւ զազդիւնելնով, նոր զգացողութիւններ եւ զգացուած վայելքներ: Պատանեկութեանս ժամանակ լսած եմ որ կը խօսէին Պոտլէրի կաթողիկէութեան վրայ, եւ քիչ մնաց որ մեր օրերը տեսակ մը սուրբի փոխեն այն այլանդակ անձն որ ինքզինքն կ'անուանէր «խեղճ Լէլիան»։ (1) Առաջնոյն կաթողիկէութիւն կը կայանար մոլութեան կամ ցոխութեան նկարներուն հետ միատիքականութեան բառից գարչելի խառնուրդին մէջ, եւ երկրորդին զջղումներն ուրիշ բանի չէին ծառայեր բայց միայն մեղաց կրկնութեան մէջ գտնելու աւելի սաստիկ աւելի վատթար հեշտութիւն մը: Եւ ճշմարտապէս, եթէ հաւատալու պէտքը այսպիսի օրինակներով միայն հաստատուէր, պէտք պիտի լինէր բոլորովին տարբեր անուամբ զայն որակել . . . Բանաւոր էակի մը մէջ միայն կրնայ գոյութիւն ունենալ հաւատքն արժանի այս անուան . . .

(1) «խեղճ Լէլիան» Բօլ Վէրլենն է, որոյ վրայ ծայրայեղ—չըսելու համար ծաղրելի—գովեստներ լսելի ըրաւ Պոլսոյ հայ մամուլն՝ ըրեբուրներու մէջէ օրինակ մ'է այս թէ ինչպէս կը խնկարկուին առ մեզ Եւրոպիոյ ամենէն հեշտամոլ և ամենէն ցոփակեաց հեղինակներն. «Կարելի չէ իր հոյակապ քերթուածները, ամէնքն ալ հոս ներկայացնել, ոչ ալ ճշգրիտ գաղափար մը տալ իր սուրբի, ճարտէրագի և խուժուժ մարդու խառնուրդ էութեան վրայ, ուր զգայութիւնները կը տիրեն, և զգացումները կ'ապստամբին, ուր մարմինը կը մեղանչէ և հոգին կուլայ: Կարելի է ըսել միայն իրեն համար թէ իր երկրին ժամանակակից գրողներուն ամենէն ինքնատիպը, ամէնէն խանդավառը, ամէնէն զարմանալին է իր ճշմարիտ բանաստեղծի յափշտակութիւններովը, անտաստ յուզումներովը. հզօր ներշնչումներովը, որոնք լուսապսակ մը կը յօրինեն իր արտացայտ լայն տապանդին շուրջը, դարավերջիկ Ֆրանսայի հեւացող վտիտ բանաստեղծութեան հորեղանին վրայ»: (Մասիս, 5 դեկտ, 1898.)

Հաւատքն չկարէ լինել զգայամուտութեան ձեւն . . . Այլ ուրիշ սյուսպէս կարելոր երեւոյթի մը մէջ է որ կը գտնուի հաւատալու պէտքին սպացոյցը, եւ որոյ մասին կրնանք ըսել առանց չափազանցութեան թէ մեր դարուն մէջ այն եղած է էական նկարագիրն անհաւատութեան. եւ անհաւսիկ այս երեւոյթն: Ով որ մեր օրերը բօքափած է օրինաւոր հաստոյ իշխանութիւնն, անհաստ մը ջե եղած,— եւ յոյժ նուազ ազատախոն մը, ազատ եւ անկախ մտածող մը,— այլ եղած է հակահասարակ մը, ջրսելու համար *fanatique* մը, եւ ոչ մի վարդապետութիւն մեր օրերը ուրիշ կերպիւ է յաղթած պահ մը կրօնի եթէ ոչ ինքն իրեն տալով կրօնքի մը կերպարանքն: Ասոր օրինակներն անթիւ են. վասն զի զ՝Վ Երէնչ այս վերջացող ասրէն շրջան էր մի կողմէ: Գիտութիւնը կուռք մ'ըրաւ իրեն, յառաջգիմութիւնը կուռք մ'ըրաւ. տեսանք որ Արուեստը կրօնք ըրաւ իրեն, եւ տեսանք որ Ռամկավարութիւնն ալ կրօնք մ'ըրաւ: Յիշեցէք մեծահնչուն, շքեղ եւ քիչ մ'անխնայի ոտանաւորներն Իւկոյի.

Այո՛, քահանայ մ'է Սոկրատ,

Այո՛, քահանայ մ'է Կատոն, եւնո՛ւ»

Անոնց որ կ'առարկեն թէ փոխաբերութիւն մ'է այս, կը պատասխանէ մեծիմաստ բանախօսն « փոխաբերութիւն չկայ հոս, եւ արգարեւ ազդելու համար մտաց եւ մանաւանդ կամաց վրայ, հասկցան թէ պէտք էր կրօնքի մը կերպարանքն ունենալ. հասկցան թէ կրօնի դէմ բան մը ընել կարենալու համար, պէտք էր նախ փորձել իրմէ յափշտակելու իւր սեպհական միջոցներն ազդեցութեան, եւ ճշդիւ հոս է հետաքրքրական կէտը: Կիրառութեան (*application*) սխալ է, եւ նմանութիւնը ծաղրանկար մը կամ ծաղրաբանութիւն (*parodie*) մը:»

Հոս Պ. Գոգլիլի հեա կը ներկայացնէ Յեղափոխութիւնն իրրեւ «տեսակ մը նոր կրօնք, անշուշտ առանց Աստուծոյ, առանց պաշտաման եւ առանց հանդերձեալ կեանքի, բայց որ սակայն . . . ողողեց բոլոր աշխարհ իւր զինուորներով, իւր առաքեալներով եւ իւր մարտիրոսներով.» եւ կը յաւելու. «Այո՛, առանց Աստուծոյ, առանց պաշտաման եւ առանց ուրիշ կեանքի, բայց ոչ առանց ծէսի եւ ոչ առանց արարողութեան, եւ մանաւանդ ոչ առանց կուռքի: Որովհետեւ վերջապէս միթէ այսօր իսկ՝ այն վատհուսութիւնն զոր կը զլանան Եկեղեցւո՛ւ

վարդապետութեանց կամ Աւետարանի խոստմանց, յոգնաթիւ յոյժ բարի Գաղղիացիք չե՞ն դներ զայդ վստահութիւն առանց երկմտութեան եւ առանց վերապահութեան Մարդոյն իրաւանց յայտարարութեան եւ 1789ի սկզբանց վրայ, Միթէ Պատգիւի յարձակումն եւ առումն այդ ծննդեան խորհրդանշանն իսկ չը՞րին Յեղաշրջութեան դասական պատմագիրք, — Թիէռ եւ Մինեէ, Լուի Պլան, Միշլէ, Քինէ... Միթէ չկանգնեցի՞նք կոթողներ կամ մանաւանդ բաղիններ, մին Միւսապոյի, միւսը Ժիւստանանց, երրորդ մը Տանգոնի, չորրորդ մը Դեոօրիսդներու, ուրիշներ նաեւ Նարուէսնի, Ամենադոյզն խօսից որք կ'իյնային այդ չրթներէ, — եւ այնքան ճառից որք միջակութիւնը պիտի յոգնեցնէին, եթէ չլինէին եղերական առիթք յորս արտասանեցին զայնս Ռոպէսքիէճներ եւ Սէն-Ժիւսաներ, — միթէ չտուինք, կ'ըսեմ, այդ ամենուն խորին, այլարանական եւ միստիքական նշանակութիւններ ոչ միայն մենք, այլ եւ օտարազգիք: Միթէ սեռակ մը բարեպաշտութիւն չէ՞ զոր առ այն կը տածեն իրենց հետեւողք: Միթէ պաշտօն մը չե՞նք մատուցաներ իրենց նշխարաց, Միթէ չե՞նք հաւատար թէ քան զընտրիւն մեծ եղան նոքա: Միթէ այնքան զիւրաւ չե՞նք խօսիր «զաշնամոզովոյ հսկաներ»ունն նկատմամբ: Միթէ չե՞նք հռչակեր ի նոսա, կը կրկնեմ Դոզվիլի բառը, նոր օրէնքի մ'առաքեալներն. եւ վերջապէս, ամբողջացնելու համար նմանութիւնն, երբ մեծ գրազէտ (1) մը որ ազատօրէն կը մըտածէր, զրեց իւր Ծագումն Ժամանակակից Գաղղիոյ, երբէք հարցուցի՞ք զուք ձեզ թէ ինչու եւ ինչ բանի համար այնքան նեղուեցան իրեն գէմ: Պատճառն այն է որ, եթէ կրնամ այսպէս խօսիլ, վարձած էր վար առնուլ կուռքերն իրենց պատուանդանէն. պատճառն այն է որ ուզած էր վերածել այդ «հսկայ»ներն երբեմն ծաղրելի կերպիւ մարդկային համեմատութեանց. պատճառն այն է որ, երկու բառով, աշխատած էր իջեցնել բոլոր միւս պատմութեանց մակարդակին պատմութիւն մը զոր բազմ մը իւր ժամանակակիցներէ կը յամտօէին երեւակայել իրր արտաքոյ կարգի, գերլնական, — եւ հրաշալի (miraculeuse). «... Անշուշտ իրաւունք ունիմ ստեղծելու

(1) Պ. Գէն.

«Յեղափոխութեան այդ կրօնք»ին հաւատալու պէտքին մի յայտնութիւնն կամ մի ձեւն: Ուզած էին խլել իւր հաւատալիքներն ամբողջ մեծ ժողովրդէ մը, եւ կը կարծէին լաջողած ըլլալ, բայց՝ ճշմարիտան ըսելով՝ զանոնք անղափոխելու միայն յաջողած էին: Հաւատալու պէտքը զարձուելով իւր բնական առարկայէն, վերստին կազմուած էր յեղափոխական գաղափարին շուրջը, եւ խորհուրդին իմաստն իսկ հաստատուած էր միւսանգամ վարդապետութեան մը մէջ, որոյ առաջին յօդուածն էր ժխտումն խորհրդեան: Բաւական սարօբինակ բան մը չէ՞ք նշմարեր ազոր մէջ:

«Որովհետեւ, դիտեցէք, կ'ազաչեմ, թէ ինչ որ ըսի «Յեղափոխութեան կրօնք»ին նկատմամբ, պիտի կրնայի նոյն համարձակութեամբ ըսել «Յառաջդիմութեան կրօնք»ին կամ «Մարդկութեան կրօնք»ի մասին: Մի զկնի միոյ կամ միանգամայն բոլոր այս սկզբնական ժխտումներն հաստատութեանց յանդեցան եւ այս հաստատութիւնք հակահաւատամքի (anti-credo) մը: Հաւատքն է յանդիմանութիւն որոց ոչն երեսիլն: Այն անիւնն սակ որ զայն կը վիշդէ, ժամանակակից մարդն կը շարունակէ հաւատալ յառաջդիմութեան: Եւ մի մտածէք ցուցնել նմա յառաջդիմութեան հակամասի (contre-partie) պարտանքն զուցէ, եւ ամեն պարագայի մէջ անկայուն վիճակը: «Կը հաւատայ» այնմ, կ'ըսեմ ձեզ բացարձակապէս, կուրօրէն, եւ այնքան աւելի կը հաւատայ անոր որքան նուազ կը հաւատայ ուրիշ բաներու, իբրեւ քե հարկաւորապէս հաւատոյ որոշեալ քանակութիւն մը մտնէր մարդկային մտաց նոյն իսկ կազմութեան մէջ եւ իբրեւ քե հարկ լինէր այս կամ այն եղանակաւ որ նոյն ջապիք պահուէր միշտ: Հասարակութեան շարքը: Այդ պէտքը մարդոյն սրտին մէջ նետած է իր խարխիւսը: Ժխտումն զայն ջջնջեր, զայն խեղարխիւրէր: միայն կը յաջողի: Կարեմը աս վայր մի բնութեան անոր ընթացքն, ջլիտի կարեմք ցամբեցնել աղբիւրն: Եթէ չէ՞ հասարակ Աստուծոյ խօսքն, պիտի հասարակ ճարտարն խօսքն: Երբ գերբնականին չէք հաւատար, հրաշարոյն պիտի հաւատար: Եւ երբ չէք հաւատար հոգեւոյն, պիտի հաւատար նիւրոյն, — զոր բաց աստի աւելի չէք ճանչնար: — Եւ պիտի հաւատար դեւերուն ի վերայ այսր ամենայնի: Ի՞նչպէս ուրեմն կ'ըլլայ այս: Ինչի՞ կը համապատասխանէ հաւատալու այս պէտքը. եւ ինչպէս այնքան հարուածներ, ա՞յնչպի սաստիկ եւ ա՞յնչպի կրքոտ չյաղթեցին նմա: Զանազան անդամ-

ներ, աշխարհի պատմութեան մէջ, ի զո՛ւր ջանացին վնասեցընել զայն, եւ, եթէ համարձակէի ըսել աւելի ընտանեբար, զայն զզուեցնել ինքն իրմէ, Ոչնչացնել, կամ գոնէ անարգել ոչ թէ հաւատքն իսկ, այլ ամեն տեսակ հաւատալիք, ապացուցանել անոր անհաշուութիւնն գիտութեան եւ հետեւապէս յառաջդիմութեան հետ, ամչցնել զանոնք որ կը հաւատային իրենց մտքի ազքատութեամբ կամ իրենց գիտութեան անարգանօք, այս եղաւ ահա երկու հարիւր տարիէ ի վեր ամբողջ փիլիսոփայութեան մատարկայն: Եւ երկու հարիւր տարի, գիտեմ, սակայն ինչ է մարդկութեան պատմութեան մէջ, բայց ապագային վրայ չենք կրնար պատճառաբանել արտաքոյ ամեն փորձառութեան. եւ քանի որ փորձառութեան սահմանին մէջ հաւատալու պիտոյից չյազթեցին տակաւին, իրաւունք ունինք անչուշտ աղոր բացատրութիւնը փնտուելու նոյն իսկ մարդկային քնութեան էութեան մէջ: Կը համարձակիմ ըսել իմ մասիս՝ որ եթէ ցարդ չյազթեցին հաւատալու պէտքին, եւ եթէ կը խորհինք թէ չպիտի յազթեն երբէք, պատճառն այն է որ այդ պէտքն է հիմն կամ եթէ կուզէք պայմանն ամէն բարոյականի, ամեն գիտութեան եւ ամեն գործունէութեան:»

Բոլոր այս խօսքերն արդիւնք ամենախորին համոզման եւ ընդարձակագոյն հմտութեանց՝ խորին յուզում մը յառաջ կը բերեն ամեն ուսեալ եւ խորհող դասակարգներու վրայ. հին եւ նոր աշխարհն հիացմամբ ունկն կը դնէ այդ վսեմ մասածութեանց եւ այդ գերազանցապէս համոզիչ շեշտերուն:

(Շարայարեկի)

ՆԵՐՍԷՍ Յ. Վ. ՓԱՓԱՋԵԱՆ



Բովանդակութիւն Զեռագիր Մատենին

Որոյ անունն է « ԿԱՐՄԻՐ ԳԻՐԳ »



(Շարունակութիւն տես քիւ 9)

Տիտղոս. «Նորին հսկողի առ Հրեշտակս եւ Հրեշտակապետս. Լուսանց. (ԺԳ) Լ

Աղօթքն. «Անկանիմ առաջի ամենայն չղասակցութեանց երկնաւոր զաւրացն. եւն. եւն. 1 1/2 երես.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի ի խորոց սրտից խաւսք ընդ Աստուծոյ. Լուսանցք. (ԺԴ)

Աղօթքն. «Եւ արդ՝ տէր բարերար. անխակալ հայր զըթութեանց եւ Աստուած մխիթարութեանց, Հայեա՛ց տէր. եւն. եւն. 1 թուղթ.

Տիտղոս. «Նորին հսկողի առ նոյն ազկրս մաղթանաց բանի. Լուսանց. (ԺԵ)

Աղօթքն. «Ամենակալ եւ անքնին աստուածութիւն. անհաս բնութիւն. եւն. եւն. 1 երես.

Տիտղոս. «Երգք աւրհնաբանութեանց ոգւոց արթնոց՝ եւ «մաղթանք մաքուր մտաց առ Աստուած» Լուսանցք (ԺԶ)

Աղօթքն. «Աւրհնեալ է ամենասուրբ երրորդութիւնն յառաջ «Մենայն արարածոց իւրոց. յերկնաւորա՛ց եւ յերկրաւորաց. «եւ յիմանալեաց եւ զգալեաց, եւ յամենայն շնչոց». եւն. եւն. 1 էջ.

Տիտղոս. «Ուրումն ի սուրբ հարանց ողեալ՝ զբանս ազաւ «թից խոստով՛» Լուսանցք (ԺԷ)

Աղօթքն. «Եւ արդ՝ ես ժխտողս հայրենի ժառանգութեանդ՝ որդիս անառակ՝ բիւրապարտ եւ բաղմամեղ ծառայս՝ եւն. եւն. գրեթէ 2 թուղթ.



Աստ կայ խորհրդատեար որոյ սկիզբէն երկու թուղթ կարուած է. եւ կ'սկսի նուիրման աղօթքէն, այսպէս. (խոկ ասոր թուղթը ճերմակ է եւ կարծեմ յաւելուած)
. դրութիւնս: Ընկալ զսա՛ յերկնային քո սեղան, յիշեա՛ որպէս բարերար. եւն. եւն. 17 թուղթ, եւ վերջէն ալ պակաս.

Զանօթ. Հաւատամքին մէջ հետեւեալ կտորն այսպէս է.
«Հաւատամք եւ ի մի կաթուղիկէ եւ առաքելական եկեղեցի: «եւն.»

Վերաբերումէն ետքը երբ քահանայն ձեռքը կը լուս՝ սա աղօթքը մանր բոլոր գրով ու տարբեր թանաքով աւելցուած է. որն որ այսպէս կ'սկսի.

«Ամենակարո՛ղ Աստուած սուրբ՝ սրբեա զմիտս իմ. որպէս զի՛ ընդ լուսացման ձեռացս՝ քեւ լուսացեալ սրբեացի աղանդութիւն մտացս՝ եւ յաւելցի յիս սրբութիւն. եւն. եւն.»

Այս աղօթքէս յետոյ այսպէս արտգոստով՝

«Պատարագամատոյց Ձոր արարեալ է սրբոյն Աթանասի Աղեքսանդրու Հայրապետին» եւ անմիջապէս կը շարունակէ այսպէս՝

«Տէր Աստուած զարութեանց եւ արարիչ ամենայն լինեւթեանց, որ յանէութենէ՛ զլնաւս ի ցուցակութիւն ածեալ. եւն.»

Օրհնեալ եղերութէն յետոյ այսպէս կ'ըսէ.

«Զնուստս գրող սուրբ պատարագամատուցիս՝ զԳրիգոր «բազմարիժ ողիս: Ազաչեմ զհանցիպող յամեն եւ զմատուցաւզ «անմահ Բանին եւ զատին զենման. Յիշեաջիք ի բարին Քրիստոս՝ միսով սէր ողորմայիւ ծնաւզաւք մերով հանդերձ, եւ որ «յիշէ՛ սրաի մտաւք եւ ինքն յիշեալ լիցի ի Քրիստոսէ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն.»

Եւ յետոյ կարմիր գրով այսպէս

«Սոստովանութիւն հաւատոյ երանելոյն Գրիգորի սրսնչեւբազորժի, զոր ազաւթիւք խնդրեաց յԱստուծոյ երեւութիւք «վերնոյն ցուցանելով զխորհուրդ սուրբ երեւեալ նմա սուրբ «Յովհաննէս աստուածաբանն եւ աւետարանիչն, եւ կենդանի «տաճարն Աստուծոյ սուրբ Աստուածածինն: Եւ զայս ասացեալ «հաւատոյ բան. զոր գրով հրամայեցին գրումել» (Եւ իսկոյն կը յարէ հետեւեալն)

«Մի Աստուած Հայր: Հայր Բանին կենդանոյ: Իմաստու-

«Թեան անձնաւորի Եւ զաւրութեան, կերպարան էութեան, եւն, եւն, եւ յետոյ աղօթք մը, եւ այն աղօթքէն ետքը այսպէս.

«Ազաւթք որ ի պատարագստորս, Մ. զատ ի քարոզէն»

«Պատարագամատոյց զոր ասացեալ է սրբոյն Գրիգորի Լուսաւորչին»

«Տէր Աստուած արարիչ մեր՝ որ արարեր զամենայն յօւրնչէ եւ ածեր զմեզ յայս կենդանութիւն, եւն, եւն, եւ յետոյ կ'ըսէ.

«Մարկաւազն զողջոյնքն ասէ ի լման որպէս Աթանասին, «եւ ի վճարն քահանայն ասէ ի»

«Արժանի եւ յիրաւի վայելէ զոհութիւն եւ երկրպագութիւն մեծավայելչութեան քո, եւն, եւն.»

Եւ աստանօր անկատար լմննալով խորհրդատետրը՝ կ'սկսի նորէն կարմիր թղթով այսպէս. «քոյ՝ սուրբ երրորդութիւն «անբաժանելի, հայր եւ որդի, եւ հոգի սուրբ. Հաւատով խոստովանիմ զքեզ՝ երեք անձինք եւ մի բնութիւն, եւ մի «աստուածութիւն, եւն, եւ յետոյ այսպէս

Տիտղոս. «Ումնմն ի սրբոց հարցն Ոգեալ՝ Ազաւթք. «խաւսակցութիւն առ աստուած դէմ յանդիմանս Ընկալ զսա «ընծայ (իմն)՝ որպէս զբաւական, եւ սովաւ հանապաղ խաւսեա ընդ Աստուած արտասուաւք այսպէս ի խորոց սրտէ»

Լուսանցք (ԻԷ)

Աղօթքն. «Տէր Յիսուս զու ես իմ սուգնական, ի ձեռս քո եմ, զու զիտես, եւն, եւն. 2 ու կէս էջ, եւ ԻՆ տուն, յետոյ.

Տիտղոս. «Այլ ազաւթք մասին՝ Եւ առ սուրբ երրորդութիւն ի պատարագն սուրբ»

Լուսանցք (ԻԸ)

Աղօթքն. «Տէր թագաւոր՝ Աստուած մարդասէր՝ Հայր «գլխութեանց՝ սիրոյ եւ ողորմութեան, որ զծոցածինդ քո միսն» եւն, եւն. 1 էջ, եւ յետոյ՝ նորէն.

«Սրատք Աղօթից». Գիտացէք սիրելիք՝ որպէս ասէ աւսուցեալ՝ թէ այժմ ժամ է մեզ ի քնոյ գարթնուլ՝ մինչդեռ ժամանակս ի ձեռս է գործեացուք զբարիս.» եւն, եւն, եւն, «եւ յետոյ՝

Տիտղոս. «Պաղատանք մեղուցելոց՝ ինձ եւ ամենայն հաւատացելոց՝ Առ ամենաւրհնեալն եւ միշտ կոյսն Մարիամ Աստուածածինն ի խորոց սրտէ.

Լուսանցք (ԻԹ)

Աղօթքն. «Ի բազում եւ ի մեծամեծ պարգեւաց ընկալ-

«Կալ առ ի ստեղծագործէն զիս Աստուծոյ. եւ յամենայնէ հե-
ռացեալ՝ ի բաց մեկնեցայ, անպիտան եւ եղկելիս.» եւն. եւն.
գրեթէ 2 թուղթ. յետոյ

Տիտղոս. «Սուրբ հաւրն մերոյ՝ Յովնանու. Գառնեցոյ ա-
ւսացեալ՝ աղաւթք յամենաւրհնեալ սուրբ Աստուածածինն
«Մայր Տեառն»

Լուսանցք (Լ)

Աղօթքն. «Աստուածածին մայր Քրիստոսի եւ ծնաւղ մի-
«ածնին հաւր, բարձաւղ անխժից՝ եւ պարծանք ազգի մարդ-
«կան» եւն. եւն. (պակաս է.)

(եւ պակասէն յետոյ այսպէս)

Լուսանցք (ԺԶ)

Տիտղոս. «Նորին աղաւթք առ Տէր Աստուած հայր
Բան ԺԶ:

Աղօթքն. «Աստուած Աստուած իմ որ քննես զսիրտս եւ
զերիկամունս: Հայեաց, եւն. եւն. յետոյ

Տիտղոս. «Նորին հսկողի աղաւթք առ Տէր Յիսուս Քրիս-
տոս. Բան ԺԷ:

Լուսանցք (ԺԷ)

Աղօթքն. «Լոյս ի լուսոյ լոյս աշխարհի Քրիստոս Աստ-
ուած. եւն. յետոյ

Լուսանցք (ԺԸ)

Տիտղոս. «Նորին Աղաւթք առ տէր վասն ճանապարհի:

Աղօթքն. «Առաջնորդ կենաց եւ ճանապարհ ճշմարտու-
«թեան. եւն. եւն.

Տիտղոս «Նորին աղաւթք միջնորդութեամբ երկնային
զարացն:

Լուսանցք (ԺԹ)

Աղօթքն. «Սուրբք եւ սիրեցեալք՝ յամենասուրբ երրոր-
«գութեանէն, հողիք հարկաւորք: Գաբրիէլ, Միքայէլ, Ուրիէլ,
«Ռափայէլ, հրեշտակք եւ հրեշտակապետք: Պետութիւնք.» եւն.
եւն. յետոյ

Տիտղոս. «Նորին հսկողի աղաւթք ի սուրբ Աստուածածինն
եւ յամենայն սուրբս:

Լուսանցք (Ի)

Աղօթքն. «Երկնային զուռն՝ եւ առադաստ անմահ արքա-
«յին: Մայր լուսոյ՝ եւ կոյս անարատ, եւն. եւն.

Տիտղոս. «Նորին աղաւթք առ տէր վասն զիչերոյ. Բան
«ԻԱ.»

Լուսանցք (ԻԱ)

Աղօթքն. «Աղաչեմ զքեզ տէր Աստուած ամենակալ՝ եւն.
եւն. (պակաս է եւ յետոյ).

Տիտղոս. «Նորին յորդի աղաւթք:

Լուսանցք (Բ)

Աղօթքն. «Որդի Աստուծոյ միածին Յիսուս Քրիստոս»
եւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի ամբաստանութիւն
«զանձնէ: Լուսանցք (Գ)

Աղօթքն. «Ով անզղայութեանս՝ զի՞նչ մոլորութեան իմոյ
բարութք: Եւն. Լուսանցք (Դ)

Տիտղոս. «Նորին սուրբ եւ ճշմարիտ Վարդապետի առ
հայրն երկնաւոր մաղթանք:»

Աղօթքն. «Հայր ուսուցեալ ասել՝ զիւրն ըստ ճշմարտու-
«թեան. Եւն.

Տիտղոս. «Նորին սրբոյն Յովհաննու վարդապետի բանք
«մաղթանաց՝ առ սուրբ եւ միշտ կոյսն Մարիամ Աստուա-
«ծածին:» Լուսանցք (Ե)

Աղօթքն. «Ծնունդ երկրածնին եւ ծնաւզ զամենայնս
«կրողին՝ Մայր, եւ մայր զօրով կոյս՝ ճշմարտութեան երկու-
քումք:» Եւն. Եւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետին առ հայրն երկնա-
ւոր՝ Բան վեցերորդ. Լուսանցք (Զ)

Աղօթքն. «Հայեաց տէր ի տառապանս սրտի իմոյ: Տես
«զվէրս անձին իմոյ, Եւն. Եւն.»

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի աղաւթք Յորդի-
Բան է:» Լուսանցք (Է)

Աղօթքն. «Ճշմարիտ լոյս. ծնունդ լուսոյ ճշմարտի. եւ
յամենայնի հաւասար ըստ բնութեան պատճառին. եւ ծնաւզին
քում Յիսուս Քրիստոս:» Եւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի առ հայրն Բան Ը
Լուսանցք (Ը)

Աղօթքն. «Հայր Տեսոն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ
զամենայն գոյացուցեր յանէից. զանմարմին եւ զիմանալի բը-
նութիւնս:» Եւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի աղաւթք յորդի:
Լուսանցք (Թ)

Աղօթքն. «Որդի՛ եւ բան հաւր, Աստուած ճշմարիտ, որ
եղեր մարդ կատարեալ՝ Յիսուս Քրիստոս:» Եւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի Բան Ժերորդ:
(Լուսանցք. պատճառ է)

Աղօթքն. «Անբաւելի եւ բազմազան շնորհաց առատապէս
«մատակարար եւ բաշխիչ՝ հոգի սուրբ: Հոգի ճշմարտու-
թեան:» Եւն. Եւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի առ հայր, Բան ԺԱ.
Հուսանցք (ԺԱ)

Աղօթքն. «Առաա յամենայն սուրս բարեաց՝ փարթամա-
«ցուցիչ աղքատաց.» հւն. հւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի Յորդի, Բան ԺԲ
Հուսանցք (ԺԲ)

Աղօթքն. «Ի լուսոյ ճշմարտէ՝ համագոյակ լոյս յԱստուծոյ
Աստուած, Ի կենաց կեանք.» հւն. հւն.

Տիտղոս. «Նորին Յովհանն սրկ. վարդապե՛», Բան ԺԳ.
Հուսանցք (ԺԳ)

Աղօթքն. «Կորուսեալ անձին իմոյ՝ այցելու մարդասէր.
«եւ լոյս անստուեր.» հւն.

Տիտղոս. Նորին սրբոյ վարդապետի, Բան ԺԴ.
Հուսանցք (ԺԴ)


Աղօթքն. «Անստուեր լոյս եւ գոյացուցիչ ընթացեան լու-
սոյ: Միածին որդի Յիսուս Քրիստոս» հւն. հւն.

Տիտղոս. «Նորին սուրբ վարդապետի, Ի Սիրաք գրոց.
աղօթք. Բան Հուսանցք (ԺԵ)

Աղօթքն. «Տէր հայր, եւ Աստուած կենաց իմոց, զբաւ-
«սանս աչաց մի՛ տար ինձ, եւ զցանկութիւն դարձո յինչն.»
եւ այլն:

ՄԿՐՏԻԶ Վ. ՄԵՂՍՈՒՆԻ

(Շարայարելի)



Բ Ն Ո Ւ Թ Ի Ի Ն (NATURA)



(Շարունակութիւն տես թիւ 8 եւ վերջ)

Այս ամէն բանի նախատեսողն է Ամենակարող եւ իմաստութեան Գերագոյն ազբիւրն Աստուած, որ «կոցոյց զնոսա... սահման եղ եւ ոչ սնցանեն»

Ամենայն գործի կամ մեքենայ արհեստից առհասարակ իրենց սեղանական նպատակին կը ծառայեն եւ ուրիշ բանի անյարմար են բուն նշանակութեամբ, այսու հանդերձ, այն գործին կամ մեքենան մի առհասարակ մտաց արգասիք չեն, մինչդեռ ի տիեզերս ամենայն ինչ մի անշափ թուով կը ծառայէ տարբեր վախճանաւ կուզեմ չափ առջեւ ունենալ մարդու ձեռքը իբր օրինակ մեր միտքը պարզելու.—Որչափ զանազան ծառայութեանց ձեռնտու է մարդու ձեւն, Բոլոր արհեստներ յեութիւն չէին լինէր եթէ չի լինէր ձեռքը, Նոյն իսկ ձեռաց ձեւը, տարազը, յայտ առնէ որ ինքը մի հասարակ մտաց գործ չէ, Երկայնաձեւ է, յայլ եւ յայլ բաժանմունս սահմանեալ, ի նրբաւարտս եւ ի դիւրաթեքս, անշուշտ առ ի կարող լինել բոնել որ եւ իցէ առարկայ զանազան ձեւով եւ մեծութեամբ, Թիւր, երկայնութեան անհաւասարութիւնը, մատանց զանազան գիրքը եւ արագաչարժ լինելու յարմարութիւնը զձեռն ամէն գործածութեան աջողակ կը հանդիսացնեն:

Անհրաժեշտ գոյով մատանց զօրաւոր ուժեղ լինելը, յայն սակս՝ յառաջատես զիտութեամբ հոգայուած է յոսկերաց կազմել. անանօրինելի անհրաժեշտութիւն էր նաեւ ըստ քմաց ծուկ, կորացուցանել, նմին իրի աստուածային իմաստութիւնը երբ զանոնք ձեւացուցած է զանազան յօդերով բաժանեալ, յանձանձած է նաեւ եղունգներ աւելի զօրացնելու համար առանց արատաւորելոյ ձեռաց պատշաճական ձեւը, Իրաւամբ, ուրիմն, կարող էր գոչել Soleno թէ բաւական է միայն մի եղունգն

որ եւ իցէ անհաւատն յամօթ եւ կորազլուիս առնելու: Եւ մեր մատանց հիանալի կազմութեան միտ եղեալ, կը հաստատէ թէ՛ լծեօք մարդոյ նաւթճեն առ մարդն զԱստուածութիւնն:— Եթէ վայրիկ մի խոհականութեամբ զննելու լինինք ջուրը եւ օդը, պարտաւորուած ի հիացման կը լինէինք, նկատելով այն ամէնը զոր Աստուած ամենազէտ դիտութեամբ եւ ամենակարողութեամբ հաճած է գործել այս կրկին մարմիններ ի դոյութիւն ածելու զարմանալի խառնման ներգաշնակութեամբ: Անհերքելի է յարաբերութիւն եւ կախումն ընդ իրեարս այլեւայլ մասանց աշխարհիս, արարածոց, զօրօրինակ տնկոց, մրգաց, օդոյ, տեղեաց, եղանակի, անասնոց, մարդոց, եւ այս վերջիններու կարեւոր պիտոյից մէջ ունեցած անուրանալի եւ ամենիմաստուն զօղը: Կը սքանչանամք նկատելով բնութեան հաստատուն վախճաններն եւ անփոփոխ օրէնքներ: Մի սերմ զօրօրինակ, չէ կարող բուսցնել, եթէ ոչ այն ինչ որոշեալ ծաղիկը, կամ պտուղը. մի ձու այն ինչ որոշեալ թռչունը, այսպէս եւ որ ի կարգին Եթէ բովանդակ այստքիք բնաւին լինէին կոյր բնութեան գործ, վախճանական պատճառներն պէտք էին մերթ ընդ մերթ այլայլել, այլ ընդհակառակն ոչ երբէք այս կը ստուգուի, ոչ բնաւ մի երկդիմութիւն տեսակաց յայնչափ գունակ գունակ կերպարանս էութեանց:— Ապա ուրեմն, ինդրի մի իմացութիւն գերազանց քան զմարդոյ, մի Գերագոյն էակ:— Աշխարհիս մէջ կան ոգեղէն էակներ. զօրօրինակ մեր հողին, հարկ անհրաժեշտ է ուրեմն, որ այս Գերագոյն էն, ծայրագոյն իմացութեամբ լինի հողի: Այս եղրակացութիւնն անտի յոռաջ դայ. մինչ զմտաւածելով որ գոն կենդանի էութիւնք, արդ անհրաժեշտ է որ կենաց սկիզբն ծագում առած լինի ոչ նիւթական պատճառէ այլ բոլորովին պարզ եւ ոգեղէն պատճառէ, որ է Ամենակալն Աստուած: Եւս առաւել. շարժումն չլինելով ի հարկէ՛ մածեալ նիւթոյ, ծագումն առնու համար հարկաւորութիւն ունեցաւ մի ազատ պատճառի: Այս ազատ պատճառը կը պահանջուի նաեւ նկատմամբ միութեան հոգեոյ ընդ մարմնոց որոյ միութիւնն եւս ի հարկէ չէր: Ի նկատի ունենալով ի մի բան ողջոյն տիեզերաց ամենիմաստուն— օրինօք ի մի յօդեալ ըլլալն, ստիպեալ ենք բնորոշել մի Գերագոյն Օրէնսդրի էութիւն: Բայց ո՞վ է արդեօք այս գերագոյն եւ ամենիմաստուն օրէնսդիրն: Աստուած, որ է էութիւն ամենակատարեալ, ծայրագոյն բա-

րի, յաւիտեանական, անսահման ամենասուրբ Հոգի, Արարիչ եւ պահպանող ամենայնի: Ծայրայեղ յիմարութիւն կը լինէր այս կըրակացութեան չի ժամանելը:

Եթէ ի զործոց մարմնոց ճանաչի էութիւն հոգոյ, կրօն սուրբ Օգոստինոս եւս առաւել յէութենէ եւ ի զործոց արարածոց ծանուցեալ լինի Արարիչն» Նոյն սուրբ հայրը կը հաստատէ ըսելով. որ աշխարհս իբր մի գիրք մեր աչքին առջեւ կը տեսնուի յորում կը կարգացուի Արարիչն: Թէպէտ եւ անստեանելի է այս կրկրպագելի էն՝ սակայն անհնար է չենթադրելը: Եւ ապա յաւելու նոյն սուրբ հայրն օրինակ զայս. — մինչ խնդրէի զքեզ, ով Տէր, հարցանէի կրկրին թէ Աստուած իմ է. եւ նա պատասխանի տայր. ո՛չ: Ամենայն ինչ որ աշխարհի էր, զամենայն ինչ զոր նա կրէր յինքեան, ամենեքեան ի նոյն եւ ի մի հոգի պատասխանի տոնէին: Հարցի զանդունդօ ծովուց եւ զամենայն կենդանիս որք յայտ զայրի ի զոլութեան են, ամենեքեան միահագոյն ձայն հտուռ. մէք ոչ եմք Աստուած քո: Խնդրեալ ի վեր քան զմեզ, Յորժամ հարցանէի զայեր օղեղէն եւ նա պատասխանի եղ համայն բովանդակութեամբ իւրով. հինն Անաստիմենէ՛որ խաբէցաւ, զրիպեցաւ. չեմ ես Աստուած քո: Մխեցի զաչս իմ յերկինս եւ հարցի զարեգակն, զըուսին, զաստեղս, այլ նորա եւս պատասխանի հտուռ ցիս. մէք ոչ եմք Աստուած քո: Եւ ես ինկոյն ստացի առ նոսա. Դուք ասեք քե ոչ էք Աստուած իմ, բարոք, ասացեք, ուրեմն ո՞վ է այն որ Աստուած իմ է: Արդ դուք աղաղակեցեք ի մի՛ ձայն քե նա է որ արարն զմեզ: Եւ աղաղակեցին ի ձայն մեծ. Նա արար զմեզ եւ ոչ մեք էաք:» (Solil. I. Cap. 31—)

Արդեամբ եւ իրատմբ, ուրեմն, կարող էր ըսել Յովբ որ հարցանենք համայն արարածոց մինչեւ անդամ անգրուարին եւ ըլլորը մեզի պիտի պատասխանեն թէ ամենայն ինչ ձեռք տեսան ստեղծին: «Բայց աղէ՛ հարց զչորքոսանիս եթէ ասիցին քեզ, զթոչուռս կրկնից՝ եթէ պատմեցեն քեզ, ճառեա կրկրի, եթէ խելամուտ արասցէ զքեզ, եւ կամ պատմեցեն քեզ ձկունք ծովու: Ո՞վ է որ ոչ զբացայտու ամենայնիւ եթէ ձեռն Տեսան արար զայս.» (Յովբ Ժբ. 7.)

Սուրբ Անտոն, Հայր եւ Պատրիարք միանձանց, յաւուր միում հարցուեցաւ մի վիլխտիայէ, թէ ի՞նչպէս կարող է մենացած յառանձնութեան կենալ առանց գրքի. նորա պատասխանն առ իմաստասէրն, հետեւեալ հակիրճ բառերն եղան

«բոյոր արարչութիւնն իմ գիրքս է յորում ես կ'ընթեռնում Աստուծոյ մեծութիւնը. անդանօր նկարեալ կայ Արարիչն կենդանի եւ խօսուն տառերով» Վարք հարանց:


Պօղոս առաքեալը կ'ազդարարէ որ արարչութիւնն է որպէս մի հայեցի, յորում կը նշմարուի Աստուածութիւն. եւ արարածք զերդ մի սանդուղ որով մինչև առ Աստուած կը ժամանուի. «Զի աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ տեսանին. այսինքն է մշտնջենաւորութիւն եւ զօրութիւն եւ Աստուածութիւն նորա.» (Հոովմ. Գրուելս Ա. 20):

Համայն արարածք կ'ըսէր սուրբ Բրօսէրիւս են ըստ որում այբեւքնն յորում կը վարժուի մարդս ճանաչել զԱստուած. — Եւ Իսահակ Նիւթոն իւր Օթիքա կոչուած Գ. գրքին մէջ այսպէս կը գրէ. «սկիզբն ամենայն արարածոց չի կրնար չի սեպհականուիլ մի Գերագոյն եւ ամենակարող էակի իմացութեան եւ իմաստութեան, որ կայ ընդ միշտ եւ է ամենայն ուրեք, որ օրինադրեաց ըստ իւր հաճոյական կամաց տիեզերաց բովանդակ մասերը, առաւել բարեք որ մեր հոգին անկարող իւր կամաց մի ներգործութեամբ շարժել մարմնոյ անդամներն որ իրեն հետ միացած են» — Տեսնելով ուրեմն, համայն արարածոց բովանդակ տիեզերաց էութեանց որակութիւնը՝ որ չէ թէ բնութեան այլ ամենակարող Աստուծոյ գործ՝ յօժարակամ միաբանելու ենք քաջ քերթող Մէթաստազիոյի հետ եւ ի մի ձայն աղաղակել.

Dovunque il guardo io giro
Immenso Dio ti vedo
Nell' opere tue t'ammiro,
Ti riconosco in me
La terra, il mar, le sfere,
Parlan del tuo potere,
Tu sei per tutto, e noi
Tutti viviamo in Te.

Ս. Վ. Տ. Արքանակեան

(ՍԱրտանուշ)



Պ Ա Տ Մ ՈՒ Թ Ի Ի Ն

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳՐԱՅԻ

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

ՅՈՎՋԱՆՆԻՍ Վ. ԱՔԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես թիւ 8)

Գ Լ ՈՒ Խ Ժ Ը .

Սրբունի Մոնիգայի շերմեանդութեան արծարծիլը
արդի ժամանակներուս:—Մեր պիտոյից հետ
նոյն շերմեանդութեան համաձայնիլը

1576—1866

Ամբողջ վեշտասաներորդ դարուն՝ մանաւանդ երկրորդ
մասին մէջ, այն անթիւ անհամար ուրացութեանց ատեն, որ
տոսկում կը պատճառէին քրիստոնէ մայրերու սրտին մէջ,
Սրբունի Մոնիգայի շերմեանդութիւնն ալ օրէ օր կ'արծարծի.
Իւր անունն, որ տակաւին արձանագրուած չէր՝ ըսինք, վկա-
յաբանութեանց մէջ, կը սկսի երեւիլ Սրբազան Քահանայա-
պետին հրամանաւն եւ ընդհանուր Եկեղեցւոյն կիրարկու-
թեանը համար յօրինուած, Պարոնիսի վկայաբանութեան մէջ,
եւ անկից կ'արձանագրուի նաեւ արդի տօնացոյցներու մէջ:
Իւր տօնախմբութիւնն՝ որ միայն Հռովմայ եւ սուրբ Օղոստի-
նոսի կանոններուն հետեւող կրօնաւորաց եկեղեցիները կը կա-
տարէին, կը սկսի ամէնուրեք կատարուիլ, եւ իւր ժամաստ-
ցութեան կարգը Հռովմէական ժամագրոց մէջ տեղի կ'ունե-
նայ: Իւր մատուցներն, որ մինչև այն ատեն եկեղեցւոյ մը
մէջ ամբողջուած էին, կը զրուին բոլոր աշխարհքիս երեսը:
Գրիգոր ԺԳ. Պապը՝ 1576ին, իւր գլխէն կտոր մը Պարոնիս կը
խրկէ: Հռովմայ սրբունի Մոնիգայի ընկերութիւնը նմանապէս

մաս մը կը խնդրէ եւ կ'ընդունի: Բայկա՛ որ սուրբ Օգոստինոսին մարմինն ունենալուն համար կը պարծենար, կ'ուզէ նաեւ ունենալ զոնէ նշանաւ որ մասունք մը իւր մօրը մարմնէն, եւ Քահանայապետաց առատաձեւութենէն սրբուհւոյն մէկ կողը կ'ընդունի: Միւսողէրի Յիսուսեանք, եւ Դրէվիզայի սուրբ Օգոստինոսի վանականք կը ճոխացնեն իրենց եկեղեցիները նմանապէս Մոնիզայի ոսկերօք: Եւ մի եւ նոյն ատեն երեւելի եւ սրբակրօն անձինք, զորո՞ եկեղեցին իւր հրաշալի արգասաւորութեամբն ի լցս կ'ընծայէր, իբր թէ ուզենար յայտնել բողոքականութեան, որ ինքն էր միշտ Յիսուսի Քրիստոսի ճշմարիտ հարսը, կը յորպորեն կը դբողմեն հոգւոց սրտին մէջ, եւ կը ծաւալին ամէն ուրեք սրբուհի Մոնիզայի պաշտամունքն եւ ջերմեռանդութիւնը: Շատ երկնցուցած կ'ըլլայինք խօսքերնիս թէ որ ուզենայինք պատմել մի մի վեշտասաներորդ եւ եօթնեւասօսաներորդ դարուց մէջ երեւելի անձանց եւ մեծ սրբոց ցոյց տուած բարեպաշտութեան յարգութեան եւ սիրոյ ոգին առ Մոնիզա: Բայց անոնցմէ մէկը սոսկ կ'ուզենք ընթերցողաց ներկայացնել: այն է Սալեղեան սուրբ Փրանկիսկոս: ներուի մեզի ասոր նախամեծար ընտրութիւնը Սա անզուգական անձն, որուն արուած էր մանաւանդ քրիստոնէ մայրերու սիրտը շարժելու, եւ զանոնք ստուածային սիրով բորբոքելու առանձնաշնորհութիւնը, իւր մեծ սրամտութեամբ եւ ժախանակին եւ հոգւոց խորին գիտութեամբը, կը հասկնայ մէկէն՝ թէ չկայ ջերմեռանդութիւն մը աւելի պատշաճ եւ աւելի ազգու քան սրբուհի Մոնիզայի ջերմեռանդութիւնն այն թշուառ մայրերու սիրտը մխիթարելու, քաջալերելու, իրենց պաշտօնին գերազանցութիւնը հասկցնելու, եւ առ այն հարկաւոր եղած զօրութիւնը հօգալու համար:

Ըստ այնմ իւր «Յաղագս առաջնորդութեան առ ջերմեռանդ կեանս» անուանած գրքոյկին մէջ, որն որ մեծ եւ բարեհնորճ յեղաշրջութիւն մ'ը պատճառած է քրիստոնէական բարուց մէջ, կը յիշէ անդադար զսրբուհի Մոնիզա: կ'ուզէ սորվեցնել յրիստոնէ կամօնց ամէն վիճակի մէջ կատարելութեան ստիպողական ըլլալը. եւ այն կատարելութեան միշտ ճամբն սեռակ կոչման եւ պայմանի մէջ կարելի ըլլալը», իրենց առջին կը զնէ զսրբուհի Մոնիզա «իւր ընտանեկան զբաղմանց մէջ»: Իսկ մայրերու սրտին խօսելով կ'ուզէ հասկցնել թէ

չատ ուշ կը ձգեն իրենց որդւոց դաստիարակութիւնը, եւ թէ ի սկզբանէ՝ իրենց վզէն վար կախուած ատենէն, դրոշմելու են տղոց սրտերու մէջ քրիստոնէութեան սէրն եւ հոգին, ճանկեցք, կ'ըսէ, սրբուհի Մանիգայի, իւր մեծ եւ սուրբ Օգոստինոսը չձնած, երբոր յղի էր միայն, այլ եւ այլ անգամ ճշմարիտ կրօնին եւ Աստուծոյ փառաց ծառայութեան կը նուիրէ զանիկայ, ինչպէս որ նոյն մեծ սուրբը կը հաստատէ մեզի՝ ըսելով, որ արդէն իւր մօրն որովայնէն Աստուծոյ համը առած էր: Այս բանս մեծ համար մ'է քրիստոնէ կանանց. պէտք է որ իրենք ալ ընծայեն իրենց որովայնին պտուղը աստուածային մեծավայելչութեան, թէպէտ եւ դեռ ի լոյս եկած չեն»

Նմանապէս երբոր տղաք մեծնալով, չար կիրքերը մէջ տեղ կ'եկան, եւ այն ատեն որ մայրերը մեծ զգուշութեան եւ արթնութեան կարօտութիւն ունին վտանգներու առջեւն առնելու համար, կ'ուզէ սորվեցնել իրենց թէ ի՞նչ կերպով պիտի պաշտպանեն, հսկեն, փրկեն եւ կենդանութիւն չնորձեն իրենց որդւոցը հոգւոյն, դարձեալ սրբուհի Մանիգայի օրինակն առջեւն կը դնէ՝ ըսելով. «Սրբուհի Մանիգա այնչափ ուժգնութեամբ, եւ այնպիսի յարատեութեամբ կուսեցաւ իւր Օգոստինոսին չար կրիքը գէտ, որ ի ծով եւ ի ցամաք զանի հալածելով, վերջապէս արտասուաց արդեամբը կը վաստկի՝ անոր հոգին, եւ կրկին մայր ըլլալու բարեմասնութեան արժանի կը հանդիսանայ»:

Ինչ որ կ'ըսէ Սալէզիան սուրբ Փրանկիսկոս իւր մէկ գրքին մէջ, նոյնն իւր թղթերուն մէջ ալ կը կրկնէ հազար ու մէկ դարձուածներով. կը հանդիպի այն կարգուած կանանց, որոնք աշխարհքիս վրայ աքսորելոց կը նմանին, եւ սուստ ըլլալով իրենց սէրը՝ եւ փոխադարձն ընդունած չըլլալով, կը զգան իրենց սրտին մէջ անհուն դատարկութիւն մը: զօրն որ Աստուած միայն կրնայ լեցնել, եւ իրենց այն վիճակին մէջ անոր սոսի սիրովը վառուած, կը նային նախանշտ աչքերով վանդակներու ետեւը պատուարուած աստուածանուէր կուսանաց, կը մխիթարէ՝ ըսելով, «Կը բաղձայի որ փոխանակ այն կուսանքը նկատելու, մտածէիք թէ որչափ սուրբեր եւ սրբուհիներ կան, որոնք ձեր վիճակին մէջ զբանուելով տարած են քաղցրութեամբ եւ մեծ համբերութեամբ իրենց վիճակին դժուարութիւններն: Ինչպիսի է սրբուհի Մանիգան. ազէ՛, իրեն օրինակը ձեզի դրդել մ'ըլլայ, աշխտուե-

ցէք վաստկելու իրենն բարեխօսութիւնը՝ կը հանդիպի՞ վրչտացեալ, խոռովեալ, ապաղայէն վախցող մօր մը (կա՞յ միթէ մայր մը որ չվախնայ ապաղայէն)։ կը հանդիպի՞ մանաւանդ այնպիսի մօր մը, որ ընկճած անհնարին ցաւոց տակ (որոնց թիւը՝ սփոս, շատ է), խօսք մ'ունի, զորն որ այնպիսի անուշ եւ ազդու ձայնով մը կ'ըսէ, որ մխիթարութիւն եւ յօյս կը սփռէ սրտերու մէջ. «աղօթէ՛, աղօթէ՛.» եւ յետոյ. «կարգա՛ սրբունի Մանիգայի վարքը. կը տեսնաս հոն թէ ինչ հոգ եւ ինքամբ տարած է իւր Օգոստինոսին վրայ. եւ ուրիշ խել մը բաներ, որոնք մեծապէս պիտի մխիթարեն զքեզ»։

Սրբունի Շանդային երկարատեւ սքանչելի եւ իմաստուն կառավարութեան մէջն է մանաւանդ, որ կը տեսնուի սրբունի Մանիգայի օրինակին առւած մեծ կարեւորութիւնը։

Տիկին Շանդալ՝ երեսուն տարեկան հասակին մէջ, չորս զաւակով եւ մեծ հարստութեամբ այրի մնացած ըլլալով, կատարելութեան դիմելու արտաքոյ կարգի բաղձանք մ'ունի, սակայն դեռ այն ատեն վանական կենաց վրայ չմտածէր. բոլոր զբաղմունքն առ այժմ իւր փոքրիկ ընտանիքը ըստ արժանւոյն գաստիարակելն է. արգէն անդբանիկ որդին սկսած է վախցնել զինքն, որովհետեւ բարի հանգամանաց հետ մեծ թերութեանց նշաններ ցոյց կուտայ. եւ շատ պիտի չանցնի, կրիցը սաստկութենէ, կրակոտ բնաւորութենէ, բարեկամաց չողոքորթութիւններէ, զրդուած տարուած, կը պատճառէ իւր մօրը այնպիսի անձկութիւններ, որոնցմով այսօր լի են քրիստոնէ մայրերու սրտերը։

Սալէզեան սուրբ Փրանկիսկոս՝ որուն նմանապէս մտքէն իսկ չէր անցնիր որ Տիկին Շանդալ օր մը կրօնք պիտի մտնար, ամէն հնարք կը գործածէ կատարեալ այրի մը, եւ կատարեալ մայր մը հանդիսացնելու զանի. ըստ այնմ անոր կառավարութեան ձեռք զայնելով, կ'ապուարէ նախ ատանձնութիւն, մտաց ամփոփումն, աշխարհքիս ունայնութեանց արհամարհանքն, ինչպէս որ իւր սգալից եւ տխրագին կեանքն ալ զինքը բնականապէս առ այն կ'ուղղէր։ Կ'ուզէ որ չորս տղոցը հետ տանը մէջ փակուի. բոլոր ուշադրութիւնն անոնց վրայ դարձնէ, եւ իւր ապարանաց մէջ՝ իրեւ փոքրիկ վանատուն մը, պարասի սոսկ երկնային զբաղմանց, լի խաղաղութեամբ, լուսութեամբ, եւ ամէն աշխարհային հոգերէ ազատ Սյն փոքրիկ վանատան Մեծաւոր Մայր մ'ալ հարկուոր ըլլալով, ան ալ

Սուրբ Կոյս Աստուածածինն պիտի ըլլայ: Տիկին Շանդալ ա-
նոր ոտից տակ պիտի աշխատի, պիտի հնազանդի իրեն՝ իբրև
իւր մօրը, ամէն առաւօա անոր օրհնութիւնն եւ հրամանները
պիտի խնդրէ, եւ իրեն արձանին ոտքը համբուրելով կամ
պատկերը նկատելով, զանոնք ընդունած պիտի սեպուի:

Սոյնօրինակ յորդորակներով լի են սուրբ Փրանկիսկոսի
նամակներն առ տիկին Շանդալ, մինչդեռ հրաժարած չէր աշ-
խարհէս. օր մը օրինակի աղագաւ, կը գրէ իրեն՝ ըսելով. «Զօ-
րացի՛ր, սիրտ առ, Դուստր, նայէ որ քու սուրբ Մեծաւոր
Մօրդ քղանցքը չձգես, խնդրէ իրմէ անդադար օգնութիւն,
որպէս զի իւր ամենասիրելի Որդւոյն սիրոյն մէջ կարենաս
ապրիլ, մեռնիլ եւ վերստին կենդանանալ» եւ դարձեալ,
«Նայէ որ՝ կ'ըսէ, զգուշութեամբ գոց պահես կուսաստանիդ
բոլոր զոններն, եւ չթողուս որ բարի խորհուրդներդ եւ առա-
ջադրութիւններդ ելլան ցրուին ասդիս անդին. որովհետեւ այն
առան սիրտդ ալ կը ցրուի. կանոններուդ զանցառութիւն մի՛-
ընէր, եւ այն ժամանակ հաւատա, հաստատապէս հաւատա
որ Տիկին Մեծաւոր Մօրդ Որդին բոլորովին քուկդ պիտի ըլ-
լայ» Ուրիշ անգամ մը, Ծննդեան օրն այսպէս կը գրէ. «Ո՛հ,
դուստրս, անկեղծ սրտով կը մաղթեմ քեզի այսօր Բեթղեհէմի
մէջ Մեծաւոր Մօրդ քով ըլլալդ. բա՛րէ. տես թէ ինչպէս կը վայ-
լէ իրեն ձեռացը մէջ այն փոքրիկ մանկիկը. ուղէ զայն իրմէ
կուտայ քեզի, եւ առածիդ պէս, անոր աչքին վրայ եղող այն
մանր կաթիլներէն մին զողցիր. սքանչելի բան, այն կաթիլ
մը ըմպելիքը հրաշալի զօրութիւն ունի ամէն տեսակ սրտի
նողտկութեան»:

Բայց երբ մատաղահասակ եւ անվարժ անձ մը վանատուն
կը մտնայ, մասնաւոր կառավարութեան մ'ալ կարօտ է. եւ
անոր ոչ միայն Մեծաւոր մայր մը, որուն իբրև Աստուծոյ
հնազանդելու է, այլ նաեւ Վարժուհի մը հարկաւոր է, նորըն-
ծայից վերակացուհի մը, որպէս զի սա ի մօտոյ հսկէ անոր
վրայ, իւրաքանչիւր մէկ քայլը զգուշութեամբ դիտէ, ուղղէ,
խրատէ, դաստիարակէ, եւ առաքինութեան ճամբուն մէջ ա-
ռաջացնէ: Ո՛վ պիտի ըլլայ ուրեմն Տիկին Շանդալին Վարժու-
հին. ո՛վ պիտի սորվեցնէ իրեն կատարեալ այրի մ'ըլլալու ար-
հեստը, կատարեալ մայր մը, կատարեալ տիկին մը, աշխարհ-
քիս մէջ բնակիլը՝ առանց կապելու սիրան ունայնութեանցը,
եւ օր մը՝ նախնի քրիստոնէ կանանց պէս, աշխարհքէս յօժա-

րակամ հրամարիլը՝ Այն վարժուհին՝ Սրբուհի Մոնիգա պիտի
ըլլայ:

Գիտէ՞ք արդեօք թէ ինչպիսի պարագայից մէջ Մալզզեան
սուրբ Փրանկիսկոս զանիկայ իրեն վարժուհի կուտայ. անմի-
ջապէս՝ երբ կը լսէ որ աշխարհքս ձգելու եւ Կուսաստան
մանալու բաղձանք մը ծագեր է Շանդայի սրաին մէջ, այնպի-
սի խաղձանք մը, որ Ճինէվրայի եպիսկոպոսին նոյն ատեն
անգործադրելի կ'երեւար, իրեն աչքին առջեւ գնելով Սրբուհի
Մոնիգայի օրինակը՝ կարծես թէ կ'ուզէր ըսել իրեն, «փնտռածդ
կատարելութիւն չէ՞ արդեօք. նայէ՛, տես, մի՛թէ ինքը թողուց
իւր որդին. քա՛ւ լիցի. ինքզինքն իւր որդւոյն համար զո՞հ ր-
նելով, հասաւ առաքինութեան վերին գագաթը. ուրեմն առ
զինքը քեզի իրիւ վարժուհի»:

Բայց թողունք որ սուրբը խօսի իւր սիրուն եւ վափուկ
ոճովը. իրեն խօսքն այնպիսի անուշութիւն մ'ունի որ կը զմայ-
լեցնէ զմարդ:

(Շարայարեյի)





ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դանեկան,
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
քղրատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

Իշխարանցիւր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Նեշիլ փողոց
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N ° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولنمشدر